



ՅԱՅՍԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

Խ. 8 ՄԱՐ 1913

Տարեկան 16 ֆր. ունի ~ 6 դր.:
Վարդապետական 8 ֆր. ունի ~ 3 դր.:
Մէկ թիվ Վարդ 1:50 ֆր. - 70 կ.:

Թիվ 3, ՄԱՐ

ՄԱՅԵՆԱԳՐԱԿԱՆ

ԱՍՈՐԵԿԱՆ ՓՈԽԸՆԹՈՒԹՅԻՒՆՆԵՐ
ԵՎ ՌԵԲԵՔՆԵՐԻ ԹԻՒՆ



Խ. Յ քրիստոնէութեան
Հայաստան մուսքը
Հայ եկեղեցականու-
թիւնը բիշզանդինի
հետ անձեռագոյնս զո-
գելով բայրածախօ-
րէն յայն ազգեցու-
թեան տակ կը չանար
ենթարկել ազգային տարրը,
մերձակայ ասորական երկիրները
միաժամանակ միցութեան կել-
լէն իրենց ազգեցութենը տարածելու հայ
հողի վրայ: Վերջի ի վերջ յաղթական հան-
դիսացւ ասորական հոսանքը, տիրեց ասորի
ծէսը, յաղթանակեց ասորի լեզուն եւ հելլեան-
կանութեան մացորդներն անդամ խլուեցն
արմատաք (Gutschmid, Ueber die Glaub-
würdigkeit der arm. Geschichte des Moses von Khoren, էջ 8—9): Հայ մանկախ ասի-
պուած էր այլ եւս մաշել “զաւուրս իւրեանց ի

դպրոց ասորի գիտութեանն, եւ “գաշտան
եկեղեցւյ եւ կարգացմունք գրոց ասորի ուս-
մամիր զարեխն ի վանորայս եւ յեկեղեցին հայ-
աստան ժողովրդոց, (Փարպեցի, էջ 18):
Փարպեցւոյ այս տողերէն կընանք փար ի
շատէ գաղափար մը կազմել թէ ինչպէն նպե-
րապահն հայ լեզուն սեմական համարուելու
շափ կրնար այսասեած ըլլալ իւր նախկին
յատկութիւններէն. ասորերէնի ուսման ազգե-
ցութեան տակ գրեթէ տուժած էր հայերէնը
իւր սեմական օբյեկները՝ յատուկ կանոնները,
բացարձակօրէն ասորի քերականութեան տեղի
տուած էր հայ քերականութիւնը, ասորերէնէ
աւելորդ փառառութիւններ ծանրաբռնած
էին հայերէնի այլազգ ոսին բառամեթերքը եւ
նոյն խէ ուղղակի յունացինէ փոխառել կար-
ծուած շատ մը բառեր ասորերէնի միջնորդու-
թեամբ մուտ գործած էին հայերէնի մէջ:
Հնգերորդ գարու ասորական թարգմանուած
մատենագրութեան մէջ երեւան եկող ասորա-
րանութիւնն ըստ այսմ հայ թարգմանիներու
առաջին հնարագիտութիւնը չէ որ կը ներ-
կարացընէր, ինչպէս թերեւեւ կը կարծուի, այլ
քիստոսան թուականու իսի սկիզբ տուած եւ
հնգ գարերու անընդհան ընթացքով զօրա-
ցած ասորերէն լեզուի հայերէնի վրայ ներգոր-
ծած ազգեցութեան արդիկն, որ կարծու
նական գործած էր այլ եւս հայ ականցին,
մինեւ որ սեգոստական քաղաքին պարգևած
յատական կրթութիւնը վերջացուց եւ բարձաւ

Հայերէնի վրայէն ասորաբանութեան անքանական
հետքերը:

Սերծաւոր շփոթերով հայ եւ ասորի լիզուներու միջւ ծագած աղերսը, մանաւանդ էւրուսաւանը, մանաւաւոր ուսումնակրութեան կարօս է տակաւին. դասական մատենագրութեան մէջ աչքի կը զարնեն տարակուած համարութիւնի ձեւեր, որոնք սակայն դիւրու կրնայի մէկնարանուի նման ուսումնարութեան մէջ ձեռնարկութեամբ: Ապագային թողով այսպիսի ձեռնարկ լը, կը ցանկամ յաջրդովս ասորերէնի միջնորդութեամբ լուսաւորել միան քանի մը բառեր դասական մատենագրութենեն որոնք կամ անծանօթ թաւցած են ցայժմ նշանակութեամբ եւ կամ սիսալ մինուած:

Դարձ:

1. Ա գ ա թ ա ն գ ե զ ե ա յ մայնասեան հրատակութեան 800 օրինակներու մէջ պահանձ այս բառը բնագրի մէջ ներմանեաւ է: “Վասն զի ի ինդիր եղանակ եւ խաղաք ի մէջ բերեալ շորոշ դաշտուն կամածութեան... ըստ իրացն եղանակութեան... ըստ իրացն եղանակութիւն, ըստ հրատական ի վաճառ մատուցուք, էջ 6.՝ Նորութիւն դիմոց է (Անեսերիինան) օրինակ կը ներկայացնէ սի մէջ բերել զի՞ւ կամածութեան ընթերցութիւն, որ բնակնարար անձանթ բառին լուսաւորման համար իրեւ լուսացագրութիւն յետոյ դրուած է. մէջ է սակայն որոյ ինքնորդնիւթ բառը ըստ մեզ դորի մին է այն բառերէն, որոնք սողակի փոխ առնեած են ասորերէնէ. Խայ (գարդա) սորու կանուաւոր տառագարծութիւնն է Ա գ ա թ ա ն գ ե զ ե ա յ նոր ծանօթաց բառը, կը նշանակէ “կարգ, ասաբան”, իսկ Խայի ի ինդիութիւնը անծանօթ չէ հայերէն մատենագրութեան, հմատ և սաք. Եղ. Պատ., էջ 4—6, “Զարամանթեանց լուսաց դաշտունց (ան անց) ի մատենական, յորն եղեն նորա ի մատենա մատենա (վահանակ) . . . ի հագուստ հաստին (վահանակ) դրոշմալ է մեր.՝ այս կրնութիւնները թիրեւ աբ ե ան կը համարի պահանարէնի յատուկ ոժին հայցումը (Համբ. Ամ. 1912, էջ 289), մինչ ասորերէն-հայերէն լեզուներու աղերսը կազմոն յատկութիւններէն մին է այն անտարակոյս: Դաբէս դարբն կրնութիւնն ըստ այսմ բառական փոխանութիւնն մին է ասորերէնէ, որ յետոյ հայերէն համարոյ “կարգ կարգուով մէկնարանուու է եւ ի կիջնյ տղի ուուած ասվարական ծանօթ “կարգ կարգ, հայցման: “կարգ կարգ, ունի կրնակիր (Յաւշար և ան, էջ 76) իսկ էի մէջ կրնութիւնը կորսուած է:

Խմեալ:

Ց. “Եւ ի վերոյ հացին, որ առաջի գներն (այս է ուղեղը), եւ ի վերոյ նաշհն պատարագան եւ ի վերոյ [յ]անիուն մանգաւան (միւս օր. մանգաւային), եւ ի վերոյ էմալ տապակերցն, Խալ լոթ ե անց, Գիրը Մնացորդաց, Ա. Խ. 29, Այս նախագառաւթեամբ կը սկի ԱՇԱԿԵՆ եւ իր “Հայերէն նոր բառեր նորագիւս Մնացորդաց Գրոց Աշի ուսումնակրութիւնը եւ կը գրէ: “Անիում եւ խելու ձեւերը երեւան կը համեն խում արմա ըր, որդի կազմութիւն ի խորդ, ուր մասնիկ է ու վերջաւորութիւնը (Հմերն, հատուր, բեկուր). այս մէկութեամբ շինոր բառը կազմուած է հայ հօրի վրայ եւ կապ չունի ասոր. ԽՈՄԻՇ կամ թողք համար ձեւերուն հետո . . . իսուս իմանը, արմատը զատ իս ապրեր չէ խում, իմել = ծծել, ներս ծծելու ուսկեցական ձեւենն (էջ 9—10): Ըսրհառքելի է ԱՇԱԿԵՆ, որ վերջնականապէս կը խցէ իսրին ասորական շատին հետ սննեցան կարծեցեալ աղերս. իսկ թէ իմար եւ հետեւար իսուս մեծամատթիւն հայ հօրի ծննդուն է և թէ իսրին (իմելի արմատն) հետաղնութեան մէջ է, անհիմ ենթարութիւնն մըն է պարզ: Նորագիւս լիշգիւս շատ բառեր, նոյնպէս մէխաս, իմաւլ (որոն արմատն ի խորդ) ձեւերը փոխ առաջ ուղարկի ասորերէն առա, fermentatus է՛տ շատ սովորական բառնեն, առեղջլով իսում օրինակը արմատ մը, որ ըստ այսմ ո եւ է կապ չունի հայ. իսուսի (իմելի արմատնին) հետ. իմաւլ ածակնանեեւ առաջ համազօր կարգուած է, որոն հականիշն է անիում և առաջ:

Խորան կամ վրան-ժամու:

3. Ասվորաբար ասորերէն թարգմանուած մատենագրութեանց մէջ ստեւ կը տեսնենք գործածուած իրական կրտ իրական բացարութիւնը “կիյուութեան նորանը, նշանակելու համար. հմատ. միայն Եփր. Ա. Հար., էջ 195 “Ի սպաս պաշտօնան իրուած ժամունն, էջ 293 “Հնամնութիւն իրուած ժամունն, էջ 477 “զառաջին իրուած ժամունն, էջ 424 “մի արացէ զիուած ժամունն, էջ 206 “լուս յաման նշան եղեւու առաջի լուս յամանն, էջ 221 “ի գուռն լուս յամանն, էջ 360 “անդ էին ի իրուած ժամունն, էջ 477 եւ 480 “հանդ էին ի իրուած ժամունն եւ այլն: ՀԲ կը կարծէ թէ հայպատուկ բացարութիւնն մին է այս երբ կը գրէ “կրտ ի մւու, (Ա. էջ 828). Հու ալ սակայն լեզուական օքրտ աղերսը մէջ ենք Ասորուց հետ, որոնք “տապասակէ ի համար կը դրծածեն “վրան ժամանակայ, = մայ զառա ասութիւնը, որ Զ ո՞ւնի

մէջ այսպէս մէկնուած է . «Եւ [ոչ] կոչեցաւ առ
(ասոր. սոցային կոչեցաւ) կրան ժաման, որ (զի) հուր
ժամանէ պաշտօնեցաւ, պլ մել (ասոր. մերն) տառ
տար Հոգու-ոյն սրբոյ յաւիտսենից», էջ 260: Վերը
յառաջ թերուած օրինակիներու մէջ դրեթէ միշտ
անհորով կը թողարի «Խորանի կամ՝ կը առ ժա-
մուն, պատճառը կը կործեմ թէ Առոցուն նաևն
երբեմն միամուլ բառ համարած են Նախնիք ձեւու
«Կոնսամուն» = «Խորանաւուն» = Խաւուսուն
հետեւարար անհորով թողած ստէպ՝ պատցար-
հուրութեան համար. Հորովուած հմուտ Զ. Գ. օն
«Զգործ իրանի ժաման», էջ 345, ուր ասորին ալ
զատ գրուած է լույս հառչ, Graffin, Pat. syr. 1,
էջ 621.

Հանգստարիարիթայ:

տասման զատ ձեւեր ստեղծելու թարգմանիչը
փխած է պարզպէս նախադասութիւնը համազօր
իմաստ մը յասկացընելով իւր տողերուն: և Ալրըն
մի է լէս սէր ե ան ի մէկ ծանօթութեան (Եղիշէ
քննական ուսումնակարութիւն, էջ 171) անըն որոշ
դցին մը ատլու համար նկատել կուտան թէ եւ
սէ բի ոսսի նախան թարգմանիչը բնադրին «թիւ-
ութեան» բառը միանձն չի թարգմաներ (Եւ եր
շ 109), այլ ատորի բնադրին յամաւ համար մէնող (ուրեմն ոչ եւրեկ-եա-ո) բառը, զոր վերն ար-
դէն «հանգստարար, թարգմանած է, երկորու-
մանառու կ'առնու = asceta, monachus, οὐρανο-
միանձն»:

5. “Ծ-ուն, կաշի, մօթի խմառով իրեւն
փսխուութիւն ասորի Խօս բառէն ծանօթ է,
Հնացմառն, Armen. Gramm. I, էջ 311:
ու աւ թի եւ անց ի հրատարակութեան տուած
Մնացորդաց Գրոց նորագիւս բնագիրը, երկու ան-
դամ հասարակ օքինակին “խորան, բառին գեղ կը
դնէն բայ երեւոցին” ամուն, հազորագիւս բառ
մէ. “Ու պահնեն զեաշղիդ ամուն եւ համը երեւանց
ի բանալի Տեղան որ պահնեն զիւռ և նոյնին Ա. Մնացոր-
դաց 19. բառա ըստ Ա. Առաւե անի ի նոր առաւե մը
իր մասին, որ չեր կինար ապաւել ևսչի կաշի
մորթի ձեռն եւ նոր աման համար կիրուր համե-
մատուի վրաց. ամուն “երեւար զեեռուի քընճըց
վրանի ծածկոց, Կոր բառեր նորագիւս Մնացոր-
դաց Գրոց մէջ, էջ 23—24). ընդլայնել ուղիղով
ոյս մեկնութիւնը առաջիրկած էինք թէ ևսչի բառը
ուրիշ բան չէ էթի ոչ Բուզզանդայ այ “ասցապա-
հեանն, էջ 53 եւ “անշիապազանն, էջ 89 եւ
Ե ես ոսի “անշապերեանն, էջ 42, բարզու-
թիւններու զատակաց մէկ անդամը (Հմանք. Հանդ-
Ան. 1911, էջ 175—176). Կոր դիւն մը — dies
diem doceat — բրուգովին կը ասնի մերժու-
թիւնները. Մնացորդաց Գրոց “անշինն, սեռա-
կանին ուղարկանն է ոչ թէ ևսչի այլ ամուն, որ
հետեւաբար բնաւ կատ չունի ոչ ասորերեւէ փա-
ստառեալ ևսչի (կաշի) բառին հետ եւ ոչ Ա ծառ-
ւանի համեմատութեան համար մէջ բերած
վրաց. բառին հետ: Մ-ուն ձեւը կը համապատաս-
անակ ասորերէն ջառ (= մաշկն) բառին, զոր հայ-
տաբանակիններու կը ջջնեն ալլուր հայերենին նորադա-
յան. “Քանա բառերով (Հմանք. վերը “խորան, կամ
կամն ժաման), ասորերէն բառին արմատն է առ-
թիւ կը նշանակէ բնակեաց, ճօմուկ հանդիւն հա-
նահանաւիտ. Մնացորդաց նորագիւս բնագիրը ըն-
դապահ գեղեցիկ բառն ուղիղ գարձեալ կը ունենա-
լու է նոյնին սեռականն:

Մշմիւայ:

6. “Եւ ասէին ի վերայ նոց սաղմաս եւ մրդելոյ եւ փառաւոր առնէին եւ արհէին զաք Աստուած մեր, այս նախագառավթեւր յառաջ կը բերենք Գորիայ եւ Ծմնի վկայաբանաթեան ուկեցէն թարմանութենէն (Գ. Տէր-Մ Կ տ չ ա ն, Արարատ, 1896, Յաւելուած Օդոս. թուր 1, էջ 392.) Հարաբարիչը կ'անդրագանայ վերաբին այս “բորբոքին նորդ բառնեն կը կարծէ ասոքրէն (անդ, էջ 438): Այս անձանօթ բառը բաւականացաք զբացուցած էր մեր միոքք առանց արդինքի. Թղթակցութեան մը առթիւ բառին մասին լուսաբանութիւն խնդրեցի ասորագէն Գլուխ. Գ. և ու ու էն էն, որու 26 յունի 1912 թւակիր պատասխանին կը զարտիմ շնորհակա լութեամ առաջիկ ուղղագրութիւն։ Կը գրեր ասորագէտը թէ “Տէրէլոյ ոյլ ազդ չեմ” կի՞մար մեկնել, եթէ ոչ ասոր. Խոր (= մադրաց) բառին եղջուածէ կարծելու: Անայ հաստի առնելու ձյանաւորները իսկոյն փութացի առագարձել ասորի բառը՝ “Դէրէլոյ”, և համ լաւացյան չ (դժրիղա) առաջով եղջուած էր ուրեմն վկայաբանութեան հուրէլու (Արդ, կցուրդ) եւ թերեւ հորդուլու հարցան զեւու, էջ 161, որ պիտի ըլլայ շղնա, ինչպէս ունի Մասենեադարանի թիւ 249 Շեռադրը, “Ուստի արաք ճեզ եւ աւ իրով պացեաթ թաջովքն, որ հանդէպ նորս եւ ի նման լուս խաղան վայելութեամբ, անդ, էջ 179. գործեալ շղնա ուղիղ ընթերցուածն ունին Մասենեադարանի թիւ 249 եւ 612 կրկի հեռադիրները (հմտնէ նաև Նորայը, Բառացնութիւն, էջ 69 եւ Արևշեւերեան, Հանդ. Ամ. 1908, էջ 312/3) նկատելու է դարձեալ Խորէնաց-ու աշխարհագրան շրջաղուն բառը, հրարկ. Սուլքեան, էջ 43, զոր Հրէւշման իւղղագրէ շրջաղունք = ան. ծնուր “Kamel” + թալու “Leopard”, Arm. Gramm. I, էջ 215.

յապանա կամ յայպանա:

7. “Եւր հերի է յաղանա տակլյու, Զգոն, էջ 338, “Սոք են . . . պարաւորիք արդարոց եւ որդիք յայշանակն, անդ, էջ 371: Նոորադիք բառերը Հրի համար են “բառ անյայա. օրպէս շար սատանայ կամ թ(ուրքերէն) եսպան վայրենի. Էնթօնիուսուն ու “ասորական բառերու շարքին մէջ կը պիտի Ալբահատի ասոր

թագրէն հաւատարմութեամբ փոխ առնուած պյու բառը, “Ձօ տեր հերի է յաղանան (առև. չէ) Graffin, P. syr. 1, էջ 605, Տայուն յատակ է ըստ այս “յապանա տակլյու, գործեալ “որդիք յայշանակն, (առև.), անդ, էջ 677. այս համամատութեամբ մերժականապէս պիտի կարենանք ըսել միայն թէ անհարազար է յայշանա ձեւը, իսկ թէ ինչ նշանակութիւն ունի յայշանա, առ այժմ պիտի նոյ առեղծուած պյուն որ ասորըն ինսուոր նախ անորոց է. Parisot կը կարծէ թէ նշանակէ “արհամարհակը, թշնամութիւնն, vertenda videtur per contentionem, irrigisionem, iurgium, առաջ, էջ 606, իսկ Antonelli թարգմանութիւնը, filii irrigorum, էջ 436 առ հաւանական է:

Փուտկայ:

8. Այս տակաբին զըսուաբանուած բառին կը հանդիպէնք գործեալ Գորիայ եւ Ծմնի վկայաբանութեան մէջ. “Եւ հրամայեաց զատաւորն եւեասո գահապետի տանել զերկոստան եւ արգելու ի բանդի, ուր արգելեալ էնի ընկիրք իրեանց ի գործոյ միաց որ կոչի Ենթիլիու- (Արարատ, 1896, էջ 387), նորագիւտ բառը պարզ փօխառութիւն եւ ասորերէն լուսի որ կը համապատասնէ – ինչպէս վերը յեշուած նամակին մէջ կը հազրդէ ինձի պնուօքէն Dr. Goussen – յն. ունդուչէն վի (= պանոսիկ)՝ “կապելոյ, մէ ուրեմն որ հրեերուն քով նաև արդի հանրաները կը ներկայացնեն, es ist also eine „Kneipe“ gemeint, die in alten Zeiten auch die modernen Bordelle vertraten. Արդէն թագրէն մեր նոորադրած “բեթթիկա, (= յօլ և առ) յորդըրազն մեկութիւն մէն է իուրիչէի, բառական “տառ ընդունելութեանն, իսկ յօլ կամ յօլ յն. Միշչ (= theca) բառին փոխառութիւնն է: – Այս բառին հետ կապ ունի արգելք “իուրիչի Ս. Գուրգու իրբեց “իլենին, օթե վայակն, և Ա. Լեւոն և անի եւ Ա. Զ անոյ և անի կարծիները թէ պա. իուն (Կուռք) բառէն ծագած ըլլայ իունի (Քիշանչիկն, 1908. թիւ 2156) շատ բոհազքուիկ են իրենց պատճառանութեամց մէջ,

Հ. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ